

կրկնելով։ Կուրծքի և չնչառութեան բոլոր մսանները մարզել, զարգացնել շուշտական մարզանքով, բաց օդի մէջ և կամ առնուազն ընդարձակ սենեակի մը բաց պատուհանին առջեւ, թեթև հագուած, և ճաշերէ հեռու, չնեղելու համար կատարուելիք շարժումներուն դարգացումը։ Նոյնպէս բարձր ճայնով ընթերցումը, երգելը, առանց շունչ առնելու երկար համրելը, մէկ ու կէս մէթի հեռու գտնուած լոյս մը մարելը, լողալը, թիվավարելը, քալելը ու վագելը կարող են մեր առաջադրած նպատակի թրագործման լաւագոյն նպաստել։

(Միտիլի)

ԲԺ. Ն. ՏէՇԻՐՄԷՆՃԵԱՆ

ՄԱՔՈՒՐ ԸԼՎԱՆՔ

ԻՆՉՈՐԻ ՄԱՔՈՒՐ ՊէՏՔ Է ԸԼԼԱԼ

Մաքրութիւնը, անպատճառ փայլ չի նշանակեր։ Մեղ չըջապատղ առարկաներուն մէջ, քանիներ կան փայլող որ հակառակ իրենց դրսերևոյթին չեն դադրիր կեղտի բոյներ ըլլալէ։ Զի նշանակեր թէ ամէն փայլուն դրսերևոյթ աղտոտ պէտք է համարել, խուսափինք չափաղանցութեան մէջ իյնալէ։ այնուամենայնիւ չչփոթենք մաքրութիւնը սեթևեթին հետ։ Մաքուր պէտք է ըլլալ մեր անձին առողջութեան համար իսկ. սեթևեթեալ՝ ուրիշին համար։ Մաքրութիւնը առողջապահական անհրաժեշտութիւն մըն է, մինչդեռ սեթևեթը՝ պերճանք մը։ Մաքուր ըլլալ, այս պէտք է ըլլայ սկզբունքը ամէն անոնց որոնք իրենց առողջութեան յարգանքը ունին։

Մաքրութիւնը ամբողջութիւն մըն է, անոր մէջ կը մտնեն հաւասարապէս մարմնոյ, ճերմակեղէններու, հաղուստի, բնակարանի, և սնունդներու մաքրութիւնը։

ՔԻՉ ՄԸ ՊԱՏՄԱԿԱՆ

Կուղէ՞ք որ ձեզի մաքրութեան պատմականը ընեմ. — Քաղաքակիրթ անցեալ ժողովուրդներէն Եղիպտացիները և Յոյները շատ լաւ հասկցած էին մաքրութեան անհրաժեշտութիւնը։ Այս վերջինները մանաւանդ, մարզիկ ժողովուրդ, օրը երկու անդամ լոգանք կ'առնէին, և ատիկայ իրենց մտաւոր զարդացման արգելք չէր ըլլար, ապացոյց որ Հին Յունաստանի մէջ բաղնիքները մարզիկներուն և իմաստուններուն հաւաքավայր դարձած էին։ Հոռվմայեցիները պատույ տեղը տուած էին տաք, պաղ և շոգիկի բաղնիքներուն։ անոնց հոյակապ մնացորդները կը հանդիպինք ոչ միայն իտալիոյ մէջ այլ այն ամէն երկիրներուն մէջ, ուր հոռվմայեցիները արշա-

և ցիրքն : Ասոնցմէ մին, Յուստինեանոսի բաղնիքը, այսօրւան Cluny-ի Հռչակաւոր թանգարանն է Փարիզի մէջ : Խաչակիրները արևելքին բերին շոգեբաղնիքներու գրութիւնը, որոնք դարձան դժբախտաբար գեղիութեան և հաճոյքի վայրեր, այն աստիճան որ վերջի վերջոյ յաճախորդները մոռցան նոյնիսկ լոգանք առնել.

Պաղ բաղնիքներու, գետի և ծովի բաղնիքներու սովորութիւնը առելի նոր է, անոնց պատմութիւնը հարիւր յիսուն տարին չի անցնիր :

Գիտէ՞ք թէ աշխարհի ամենամաքուր ժողովուրդը որն է — ճարոնացիները. այս այդ գեղին ցեղը, որ գեռ երեսուն տարի առաջ բարբարոս կը նկատէին : Կը պատմեն թէ ճարոնացիք ուսւ — ճարոնական պատերազմի ընթացքին, ճակատին վրայ, օրը երկու անգամ տաք ջուրի լոգանք կ'առնէին ! Ճարոնը բացառութիւն հաշուելով կրնանք ըսել թէ, հիւսիսի ժողովուրդները առելի մաքուր են քան հարաւի ժողովուրդները և եթէ այս բաղդատութիւնը քիչ մը լայնցնենք կը տեսնենք որ մաքրութիւնը քաղաքակրթութեան պայմաններէն մէկն է :

ԽՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՄԱՔՈՒՐ ԸԼԼԱԼ.

Այս անգամ մարմնոյ մաքրութեան մասին պիտի խօսիմ : Մարմնոյ մաքրութեան մաս կը կազմեն մորթի, բնական խոռոչներու, անդամներու, գլխու, և սեռային գործարաններու մաքրութիւնը :

Մորթի մաքրութիւն . — Մորթը, ինչպէս գիտէք, ոչ միայն մարմինը ծածկող մաշկ մըն է, այլ ուրոյն գործարան մը որ քանի մը կենսական պաշտօններ ունի : Ասոնցմէ առաջինը շնչառութիւնն է . եթէ մորթին մակերեսին մէկ երրորդ մասը այրի, մարդ կը մեռնի ոչ միայն անոր համար որ կը թունաւորուի այլ և շնչառելք կըլլայ : Նոյնպէս եթէ մորթին ծակտիկները գոցենք անթափանց մարմնով մը, ջնարկով մը (vernus) կամ կազմարի թերթիկներով, շնչառեղանութիւն . առաջ կուպայ : Կը յիշէ՞ք այն իշխանին կամ թագաւորին պատմութիւնը որ ոսկեղին հազուատներ հազնելու փառասիրութեան՝ իր կեանքը վրայ տուաւ :

Մորթը նոյնպէս թորիչ գործարան մըն է, երիկամունքին պէս . անոր մէջ գտնուող հազարաւոր քրտնաթոր գեղձերը, մեր մարմնին այրումէն առաջ եկած թոյները կ'արտաքսեն : Մորթը մեր ներքին ջերմութիւնը զեկավարող գործարանն է . միանգամայն և շնորհիւ իր ջղային հարուստ գրութեան կը պահպանէ ջղա — մկանային դրութեան ձգտականութիւնը (tonicité) .

Այսքան կարենոր գործարան մը պէտք չէ անինամ ձգել : Զեռքերէն սկսելով, պէտք է լուալ գանոնք օրը քանի մը անգամ . ինչպէս նաև

զաստակները և նախարանգումկները գոնէ օրը անդամ մը . Եղունդները պէտք է կարելի եղածին շափ կարճ և մաքուր պահել . դպուշանալ որևէ ատեն ձեռքերը բերանը տանելիք : Եթէ գիտնաք թէ ինչքա՞ն տարափակիկ հիւանդութիւններ այս ձեռվ կը փոխանցուին :

Ձեռքերէն վերջ տաքերն ալ պէտք է լուալ գոնէ շաբաթը անդամ մը : Գէ՞ք նշմարած , մարդ տաքերը լուալէն վերջ ի՞նչ հանգստութիւն կը դդայ , կարծէք օրուան յոդութիւնը ծուրին մէջ կը թողու :

Առուու և իրիկուն երր կը լուացուիք , հոդ տարէք նոյնպէս , վրձինով մը , որ ձեղի կը պատկանի , մաքրել ակռաները : Վրձինը պէտք է գործածել հորիզոնական կամ ուղղաձիր կերպով . այս վերջին ձեր մասնաւորաբար լաւագոյն է մաքրելու ակռաները իրարմէ անջատող միջոցները : Յերանին վերջ պէտք է մաքրել նաև ուղղագերը , լաւագոյն ձեր թաց լաթով մը մաքրելն ու խնչելն է : Պէտք է խնչել գիրղացիններուն պէս , յաջորդաբար մէկ ոոժնով գոցելով և միասով արտաշնչելով . եթէ միահամանակ երկու ուղղագերով խնչէք , ինչպէս կը ընէք սովորաբար , այն ատեն կը խանգարէք ձեր ականջները : Այս վերջինները նմանապէս պէտք է մաքրել թաց լաթով մը , որպէս զի ներքնաթաղանդային ճարպերը հաւաքուելով ձեր ականջները չգոցեն :

Լաւ է , մանաւանդ ձմեռը , օրը մէկ – երկու անդամ քթին մէջ կաթեցնել քանի մը կաթիլ հականեխական իւղ մը — օրկ . Huile Goménoleé — յաճախակի հարրուխէ և կրիբէ զերծ մնալու համար :

Գլուխն ալ պէտք է լուալ գոնէ շաբաթը անդամ մը , գաղջ ջուրով և օճառով և կամ օ-տը-գոլունեով և յիտոյ լաւ մը չորցնել որպէտպի զի պաղ չառնէք : Առուու և իրիկուն պէտք է սանտրուիլ մաքուր սանտրով մը , ամէն ոք պէտք է իր անձնական սանտրը և խողանակը ունենայ և գրացիին առարկաներուն չզպի . ով գիտէ , անհաճոյ հիւրեր . կրինաք ընդունիլ : Եթէ պատահի որ անիծ կամ ոչիլ նշմարէք ձեր մազերուն մէջ , քացախով կամ քարիւղով լաւ մը ձեր մազերը օծեցէք :

Սեռային գործարանները և սրբանը նմանապէս պէտք է ամէն առաւօտ թական պէտքէն վերջ լուալ . մեր տաճկական արտաքնոցները այս գործողութեան շատ յարմար են . թայց խնդիր չէ եթէ ձեր տրամադրութեան տակ երոպական արտաքնոցներ կան քիչ մը ուշիւ մութեամբ կրինաք լուացուելու յարմար միջոց մը գանել :

Բաղնիքներ . — Ամենօրեայ մաքրութիւնէն դուրս կայ ընդհանուր մորթի մաքրութիւնը , այսինքն բաղնիքները : Կան տաք , պաղ և գաղջ ջուրի բաղնիքներ ինչպէս նաև շողիի և ջրցանի (տուշ) բաղնիքներ : Ասոնցմէ իւրաքանչիւրը իր որոշ զերը ունի : Պաղ և տաք ջուրի բաղնիքները գրգռիչ ազդեցութիւն ունին , գաղջ ջուրին ազդեցութիւնը չզային գրութեան վրայ երթեմն հանգարտեցուցիչ է և երթեմն աննշան : Շողիի և տաք ջուրի բաղնիքները որ մեր տաճկական բաղ-

նիքներուն կը համապատասխաննեն, սա առաւելութիւնը ունին որ քրտինքի շնորհիւ մորթին ծակտիկները կը բանան և օճառով պարզ լուսացք մը բոլոր աղտեղութիւնները կը տանի: Պէտք է սակայն դդոշւանալ երկար ատեն մնալ այդ միջավայրին մէջ որ դիւրաւ կ'առականի և թուլութիւն ու մարելիք առաջ կը բերէ: Հարկ կայ բնելու թէ բաղնիք պէտք է երթալ մարսողութեան. Մրջանէն դուրս, 4—5 ժամ առաջ կամ վերջը:

Զքցանները (տուչ), սպունդով մը մաքրուելու պարագային, մաքրուելու դիւրին և աժան միջոց մըն են. պատ ջուրի տուշերը կը յարմարին անոնց որոնք աւշային կազմուածք ունին, իսկ տաք ջուրի տուշերը աւելի արիւնու կազմուածք ունեցողներուն: Այն տուշերը որ յաջորդաբար պաղ կամ տաք ջուր կուտան կը կոչուին սկզբական տուշեր:

Պէտք է մանաւանդ ընդհանրացնել այս ձեւ բաղնիքները մեծ քաղաքներու մէջ ուր գործաւորը ստիպուած է խնայել իր ժամանակը և թէ իր քսակիը:

Ընթերցողները ներոզամիտ թող գտնուին եթէ երկար ծանրացանք այսքան պարզ և սովորական ծանօթութիւններու վրայ: Սպայի պարզ և սովորական պարտականութիւններն են որ յաճախ անուշագրութեան կը տրուին և զանց կ'առնուին:

ԲԺ. Ա. ԱՆԴՐԻԱՍԵԱՆ

ԼԱՌ ԹԷ ԽՆԴԱԼ

Բաղդանդամ ընտանիքի մը հայրը՝ ինծի դառնալով, երբ իր երեք պղտիկներուն քննութիւններուն հրաժեշտ կ'առնէի,

— Տօքթօր, ինծի աւ կը նայիք, այստեղ կուրծքին մէջ բան մը կը զգամ:

— Քեզի աւ վաղուան այցելութեանս կը նայիմ, չ'ըլլա՞ր. ուրիշ ծանր հիւանդներ անմիջական խնամքի պէտք ունին:

— Հասկա եթէ վաղը բան մը չունենամ!...

(ԲԺ. Ա. Ա.)

— «Տօքթօր, վիժեցումի համար ժամանակը դեղ մը կամ մէկոց մը ունիք եղնը. անոր համար երայք ըստ երիտասարդ մը աճապարանը քննութեան սենեակէս ներս ժանելով:

— «Ուրկիչ» լսեցիք, հարցուցի աղջահար:

— «Ասոր մէջ, կարդացք», ըստ ու ինձ երկարեց «Բուժանք»-ի 4-րդ թիւը որու մէջ երկու յօդուած հրատարական էինք — «Մի սպաննէք» և «Վկիթեցումը վտանդաւո՞ր» — զդուշացնելու համար մեր ընթերցողները վիժեցումի վտանդաւոր և ոճապարտ արարքը դորենէ:

Ահա թէ ինչպէս կը կարդան: